

## Ո. Ո. Ա. Կ. Վ. Բ. Ա. Յ.

ԵՒ ՄԱՍՆԵԱԽՈՐԾՎԵՅ ՄԱՍՆԵԱՅ ԱՂԱԽԻՒՅ ՄԼԶԻ Ա. Ո. Ա. Կ. Ե. Բ. Ա. Յ.

## Տ Ե Ղ Ե Կ Ո Ւ Թ Ի Ւ .

Առակի ու առակաւոր խօսակցութեանց օգուտը ամէն տեղ ու ամէն ժամանակ ճանչցած են մարդիկ. վասն զի թէպէտ մարդուս բնական է ճշմարտութեան սէրը, բայց կարծես թէ տուելի կախործի երբեմն ճշմարտութիւնը բարակ քօզի մը տակէն նշշմարել քան թէ բաց ու յայտնի տեսնել, եւ շատ անգամ ճշմարտութիւնը այս կերպով տուելի ալ ոյժ կունենայ լսողին վրայ: Օրինակ առնումք նախան մարդարէնի Դաւթի տուշելը պատմած առակը, որով Դաւթի հասկրցաւ որ աղքատին գառնուկը յափշտակող անդութի հարուստը ինքն է, եւ խոկյն մեղայ գոչեց: Այսպէս նաեւ հին Հռովմայեցւոց պատմութեանը մէջ կաեւոնեմք որ Մենենիոս մէկ առակով մը աւելի շուտով կրցաւ խօսք հասկրցընել ոտք ելած ժողովրդեան որ օրինաւոր իշխանութեան հնազանդին՝ քան թէ ուրիշները երկայն երկայն խրամներով ու ճառերով:

Արեւելեան ազգերը կարծես թէ ուրիշներէն ալ աւելի կոիրեն առակը, վասն զի անով իրենց վառվառուն երեւակայութիւնը աւելի ճարակ եւ աւելի զբոսանք կդանէ, երբոր առակին ամէն մէկ տողերն ու խօսքերը իրենց երեւակայութեամբը այս կամ այն մարդուն, այս կամ այն գիտուածին կյարմարցընեն ու կլուարձանան ճշգութեանը նմանութեանը վրայ: Մեր ազգն ալ միշտ սիրած է առակը, եւ ոչ միայն իւր աղքային առակախօնները, ինչպէս Միիթար Գոշ, Վարդան, Խիկար եւ ուրիշները, այլ եւ Յունաց Եսովլպասը, Արաբացւոց Լոգմանը, Տաճկաց Նասրէտախինը, Լատինացւոց Փեդրոսը, Գաղղիացւոց Լաֆոնթէնը, Խուսաց Քոիլմալը, Գերմանացւոց Լեստինկը եւ այլն, միշտ սիրով եւ ախորժանոք կիարդայ՝ երբոր անոնց գոնէ չափաւորապէս աղէկ թարգմանութիւնները ձեռքն ընկնին:

Գաղղիացի հեղինակներէն մէկը իրաւամք կըսէ թէ «Առակը արեւելք ճնած է, Յունատան մեծցած, Եւրոպայի մէջ զարդարուած»: Եւ արեւելք ճնածին պատճառ այս երկու բանս կըերէ. մէկ մը որ, կըսէ, առակը գերի մարդկանց գիւտն է, որ իրենց տէրերուն չկարենալով յայտնապէս ըսել ճշմարտութիւնը՝ առակով ու օրինակով կհասկրցընեն. Եւ արեւելի զերութեան օրոցին է կըսէ: Երկրորդ, առակը ժողովրդոց կրթութեանը համար մեծ ոյժ ունենալով, արեւելեան աղ-

գերն որ աշխարհիս առաջին քաղաքակիրթ ազգերն եղած են՝ հարկաւ հնարած ու շատցուցած են մէջերնին առակով խօսելու սովորութիւնը: Որչափ որ այս երկրորդ պատճառը ճշմարիտ է, կարելի է ըսել թէ նոյն չափ աւ առաջինը անչիմն է, վասն զի երկրորդին ալ գէմ ընդգէմ հակառակ է: Եթէ արեւելք քաղաքակիրթութեան օրոցքն է, ըրկրնար նաեւ գերութեան օրոցքը լինել, որովհետեւ քաղաքակիրթութիւնն ու գերութիւնը իրարու հակառակ ակզբունքներէ կըծագին եւ իմիսասին չեն կրնար մնալ: — Իրաւէ որ առակը խիստ յարմար հնարք մի է ճշմարտութիւնը լսողներուն ականջին անոյշ ընդելու համար, ինչպէս որ բժիշկները սովորութիւն ունին գառն գեղերը պարտըկելով՝ հատագեղ (հապ) շինելով տալու հիւանդներուն. բայց այս ըսել չէ թէ միայն արեւելցւոց եւ գերի ազգաց գիւտն է առակը:

Գամք մեր ամսագրոյս մէջ դրուած առակներուն:

Վաղուց գիտած էինք որ ազգայինք ընդհանրապէս աւելի ախորժելով կիարդան առակով ըսուած խրամները, քան թէ սովորական ծանը ու երկար ճառերը. ուտոի եւ օգտակար համարեցանք երեմն երեմն Քոիլովի առակներէն ընտիրները թարգմանել եւ տպել: Եւ սրավհետեւ յայտնի է թէ այն առակները աւելի գեղեցիկ եւ աւելի օգտակար են՝ որ թէ շատ մարդկանց եւ շատ բանի կյարմարին, եւ թէ եւ ոչ մէկ մարդու մը այնպէս ճշշդ կերպով կյարմարին որ ուրիշ մէկ քանի հոգւոյ կամ նաեւ խիստ շատ մարդու չկարենան յարմարիլ: Ուստի եւ զարմանք չէ որ մեր բնարած առակներէն ալ մէկ քանին Ղարաբաղցիք ոմանք իրենց վրայ առեր են, Խղմիրցիք ոմանք իրենց վրայ, Կարնեցիք իրենց վրայ, Թիֆլիզեցիք իրենց Պոլտակիք իրենց, Երևանցիք իրենց, Խրիմենցիք իրենց, Աղքիրմանցիք իրենց, եւ այլն:

Այն զարմանք չէ, կըսեմք. Հասկա որն է զարմանքը. — այս որ ամանք հաստատ կերպով մտքերնին գրեր են թէ այս կամ այն առակը միայն իրենց կյարմարի, եւ միայն իրենց համար շարագրաւած կամ թարգմանուած է. մինչեւ եղեր են նաեւ ոմանք, մանաւանդ արեւելք, որ չիտնալով թէ ուիլով անունով առակախօս մը կայ եղեր ատենով

աշխարհիս երեսը, կարծեր են թէ շինծու անուն է այն (իրենց հնարածներուն պէս), եւ առակները ամսագրոյս խմբադրիչներուն ըստ պարագային հնարած բաներն են, զոր օրինակ Քառաձնայն դաշնակուրիւնը: Քաջն Քռիլով այն առակը շարագրեր է իւր ատենի չորս քաղաքական անուանի պաշտօնատէրներու վրայ, որ քանի մը անգամ մէկ մէկու տեղ դրուեր են, եւ դարձեալ գործը առաջ չէ գնացած (<sup>(1)</sup>). բայց թէ որ մեք ալ շարադրած լինէինք այն առակը, երանի թէ կարելի լինէր ըսել թէ այս կամ այն անձանց միայն կյարմարի այն եւ ոչ շատերու:

Թերեւս կուգէին ոմանք որ մեք այն առակները հրատարակելու ատեն այս տեսակ փակագիծներէն մէկը կամ մէկալը բանեցընեմք թէ հեռի իհարկաց . . . հեռի նմանուրեանց . . . նմանցնել ըրպայ . . . խօսի անոր, եւ այն. բայց ոչ ապագէն այս կարծեցեալ քաղաքավարութեամբը աւելի ալ աչքի զարնել կու-

(1) Քորֆ, իՊատմութեան վարուց Սփերանքսեայ:

տամբ առակին այս կամ այն մարդուն յարմար լինելը:

Խօսքերնիս վերջացընեմք ծանր՝ բայց ամենածշմարիս օրինակով մը: Առաքեալները հարցուցին օր մը երկնաւոր Վարդապետին թէ «Տէր, առ մեզ ասացեր զառակդ զայդ՝ եթէ առ ամենեսեան. — այդ առակն որ պատմեցիր՝ մեզի համար էր, թէ ամենուն համար»: Տէրն մեր ուրիշ առակ մը վրայ բերելով՝ հասկըցուց որ այն իւր խօսքերը թէպէտեւ նոցա կըսէ, բայց ամենուն համար են:

Առաջ տանիմք ուրեմն նաեւ մեք մեր բըռնած ճանապարհը, եւ թողումք որ ճշմարտութիւնը ամէն մարդ լսէ, եւ սրտին ուզա, ծին պէս յարմարցընէ զայն թէ իրեն եւ թէ ուրիշներու՝ ամենայն աղատութեամբ. միայն թէ չկարծէ որ մեր միտքն է զինքը կամ զուրիշը կճել յանուանէ ու ծաղրել կամ նախատել:

Ում չյարմարիր, օրինակի համար, հետագայ առակը, եւ անոր ետեւէն հետղիետէ տպուելիքները:

## Ա Ռ Ա Կ

### ԱՆՑՈՐԴԻՔ ԵՒ ՇՈՒԽԻՔ.

Երկու հոգի իրիկուան  
Տեղ մը ելեր կերթային,  
Ու հարկաւոր բանի վրայ  
Կըխօսէին մէջէրնին:  
Մէյմ' ալ յանկարծ հան ըրաւ  
Տան մը դըրանը տակէն  
Խոշոր շուն մը դուրս ցատքեց,  
Վըրայ վազեց հաջելցն.  
Միւսն անդիէն ձայն ձըգեց,  
Ետեւէն մէկն ալ ելաւ.  
Որն ալ փողոցն էր պառկած,  
Խսկոյն տեղէն վեր թըռաւ.  
Վերջապէս մէկ բոպէին  
Այնքան շուն դուրս թափեցաւ  
Մանր ու խոշոր՝ որ շընով  
Բոլոր ճամբան լրցուեցաւ:  
Մարդկանց մէկուն կիրքն ելաւ,  
Դարձաւ դէպ այն շըներուն,  
Վար ծըռեցաւ որ առնու  
Քար մը նետէ գլխընուն:

« Թող տուր, եղբայր, բան չունիս  
Հսաւ նորա ընկերը.  
Մեղք չէ ձեռքիդ որ քարով  
Վարես գուն այդ լիրերը.  
Շուն ըսածըդ խրատելուն  
Ամենէն լաւ հընարքը  
Անոր երես չըտան է.  
Զգիտես շան բարքն ու վարքը : »  
Իրաւ, հազիւ տասը քայլ  
Մարդիկն առաջ գընացին, —  
Շըներն իրար նայելով  
Չայներնին ալ կըտրեցին:  
Այսպիսի են աւասիկ  
Չարխօսներն ամէն տեղ.  
Ի՞նչ ալ տեսնեն լաւ ու նոր,  
Պէտք է հաջեն ունայն տեղ:  
Դուն քու ճամբէդ անխոտոր  
Էրէ հանդարտ ըզբարին.  
Թող որ շըները հաջեն.  
Հաջեն հաջեն՝ կըդադրին :

